

գտնուած քաղաքաց վարժարաններն։ Այս մասին ամենայն ջանք և յորդորք ապարդիւն. բացի ծնողաց օտարամոլութենէ և մանկանց իրենց միջավայրի ընկերաց յարեալ լինելէն՝ ամենուրեք կայ մի այլ զիխաւոր անյարմարութիւն, այն է, չայ առներու իրարմէ հեռաւորութիւնն։

Գոհութեան արժանի են շատ ծնողք, որք Հայերէն լեզուն ուսուցանել կը տան իրենց զաւակաց մամաւոր ուսուցչաց միջոցաւ. թէկ այն ալ ուսանողաց կողմէ միշտ դժուարութեամբ։

Բարեգործ. հաստատութիւն.

Թէմիս մէջ բացի Հոգաբարձութիւններէ ուրիշ որ եէ բարեգործ. մարմին կամ հաստատութիւն չկայ: Եկեղեցեաց հոգաբարձութիւնք եկեղեցապատկան ծառայութիւններէ զատ հոգ կը տանեն երթենեկ անոք և կարօտ աղքատաց: Մեծ աղէտից ժամանակ կը գրենք թեմերու Հոգաբարձուաց Մասնախումբ կազմելու և օժանդակութեան համնելու համար աղետեալներու, և այս առթիւ կարելին ի գործ կը գրուի:

ՈՌԻՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Ներկայումս այցելու Հովիւ է կարգուած Ռումանիոյ հայութեան վրայ Տ. Գուէլ եղիսկոպոս Գալէմքեարեանը՝ որն ուղարկել է Աղգիս Վեհափառ Կաթուղիկոսին հետեւալ համառօտ տեղեկութիւնը.

«Աղգախումբ Տէր Հովուապետ,

Իսչպէս յայտնի է անցեալ տարի Պալքանեան երկրորդ պատերազմի իրադարձութեանց ատեն Պուլկարական Տօպ-րումայի երկրամասն՝ ընդ մէջ Մէ ծովու և Դանուք գետի՝ Ռումանիոյ թագաւորութեան կցուեցաւ, որով այդ կողմերու հայ ժողովուրդի հոգեսր վերատեսչութեան գործն ալ անցած եղաւ Ռումանահայոց եղիսկոպոսութեան։

Ա. Զատկի տօնէն անմիջապէս յետոյ փութացած ըլ-
քալով այդ նոր թեմի ժողովրդեան այցելել և հովուական
պաշտօնիս պահանջն ի գործ դնել, կուգամ սոյն ամփոփ
տեղեկագիրը խոնարհաբար մատուցանել առ ոտո Զերդ
Ա. Օծութեան, որ ի սիմվոս աշխարհի ցրուեալ իւր հա-
յազգատ որդւոց միշտ չնորհած է ու կշնորհէ հայրապետա-
կան վերին խնամք և հոգածութիւն:

Սիմվոստէ

Թանուք դետի աջակողմեան եղերքը կգտնուի այս
քաղաքն, ընդհանուր բնակչութեան թիւն է 13,000 և մե-
ծամասնութեան կարգաւ են Պուլկար, Թուրք, Հայ, Ռումին
և Հրեայ:—Թաղաքական նոր բաժանմամբ Սիլիստրէ կա-
ռավարչանիստ կեղրոնն է «Տարոսթոյ» գաւառի: Հայերն
այս քաղաքին մէջ ընդհանուն 90 տուն են, շրջակայ գիւ-
ղորէից մէջ կան ցրուած 50 տունի չափ. կըբաղին առհա-
սարակ վաճառական-խանութպանութեամբ մանիֆաթու-
րայի, արմտոց և նպարեղէնի:

Եկեղեցի՝ մէկ, յանուն ո. Աստուածածնի, կգտնուի
քաղաքին հիւսիս-արևելեան կողմն Հայոց թաղին մէջ. շէսքը
քարուկիր է, բայց նորոգութեան կարօտ. յիշատակարան
չունի, տեղեկացայ որ վերաշնուրած է 1857 թուին նախորդ
շէսքի հիմերուն վրայ, արդեամբք բարեպաշտ ժողովրդեան
և ջանիւք կարապետ ծ. վարդապետ Ալեքսանեանի, որուն
զերեզմանը կայ Տաճարի հարաւակողմեան պատին գուրսի
կողմը:—Եյժմ կպաշտօնավարէ Տ. Ներսէս քահանայ թո-
րոսեան Շումլացի, ձեռնադրեալ 1909 թուին Տ. Մկրտիչ
արքեպոս. Վեհապետեանէ ի կ. Պոլիս. Սոյն բարեկրօն քա-
հանային յանձնած եմ շրջակայ գիւղօրէից մէջ ցրուած
մեր ժողովուրդի հոգեոր պէտքերու հոգածութիւնը ամէն
առթիւ:

Ազդ. նրկսեռ վարժարան՝ մէկ՝ ո. Լուսաւորչեան ան-
ուամբ, նախակրթաբան մէ չորս դասարաններով. կգտնուի
եկեղեցու շրջապատին մէջ հարաւակողմն, նոյնպէս քարա-

շէն, 1869 թուականին կառուցուած։ Ըստհանուր աշուկերստաց թիւն է 75, զրեթէ կէս առ կէս մանչ և աղջիկ, իսկ մանկապարտէցն երկու բաժանումով և 32 փոքրիկներով կգտնուի շատ մօտք եկեղեցական փոքր շէնքի մը մէջ։— Մայրենի լեզուէն զատ ալժմ կաւանդուի՝ ըստ օրինի Ռումաներէնը. կարգադրութիւններ ըրինք աւելի ուշադիր դասաւանդութեամբ լայն տեղ տալու Ազգ. պատմութեան, Կրօնի և Հայաստանի աշխարհագրութեան։— Ռւսուցչական երկսեռ մարմինն հինգ անձերէ կրաղկանայ, որոցմէ այլ մը և կին մը ոռումանազգի են և պաշտօնավարել սկսած են Ռումէն տիբապետութենէն ի վեր, վճարուելով պետական մնառութիւն։

Ազգային գործերու վիճակը դժբախտաբար շատ անէ կերպարան դոայ Սիլիստրէի մէջ անմիաբանութեան երեսնէն։ Թէ եկեղեցւոյ բնմէն և թէ տեսակցութիւններու միջոցին շարունակ համերաշխութեան յորդորներ կարդացի և ապա Տեառն յաջողելով նոր Թաղական Խորհրդոյ քուէն արկութիւն կատարուեցաւ, որով եօմն ազգայիններ կոչուեցան այդ պաշտօնին։ Նորընտիր ազգային պաշտօնական այս մարմինը, որուն առաջին նիստերուն նախագահեցի և եկեղեցական ու կրթական խնդիրներու բարուոք կարգադրութեան համար պէտք եղած ուղղութիւնը գծեցի, յոյս կներշնչէ համերաշխ ոգուով աշխատելու, ազգին օգուտոն ամէն անձնական նկատումէ վեր դասելու և իր պաշտօնավարութիւնն ամէն կերպով արդիւնաւոր ընծայելու։

Սիլիստրէ գտնուած միջոցիս Ռումանիոյ վեհ. Գարու Ա. թագաւորն իր անդրանիկ այցելութիւնը տուաւ նոյն քաղաքին, և պատիւն ունեցայ ներկայանալու նորին վեհ հափառութեանց թագաւորին և Եղիսարէթ թագուհիին, իսկ երեկոյին պաշտօնական հրաւէրով մանակցելու արքայական սեղանին։

Տօպրիչ (Բազարնը)

Սոյն քաղաքը կգտնուի Սիլիստրէէն դէպի հարաւային արևելք կառքով 12 ժամ հեռի լեռնադաշտային զիբքի մը

վրայ, ունի 20,000 բնակիչ, որոց մեծամասնութիւնը կը կազմեն Պուլկարներն ու Խոլամները, մուռանիոյ անցնելէն ի վեր կառավարչանիստ կեղեռն քաղաքն է նորակաղմ դաւառին։ Հայերն ընդամէնն 80 տուն են, վաճառական-խանութպան և արհեստաւոր, աւելի թրքախօս են քան հայախօս, թէպէտ մայրենի լեզուի հասկացողներ ալ կան։

Եկեղեցի՝ մէկ, նուիրուած և Յովհաննէս Աւետարանչի անուան, կդանուի քաղաքի արևելեան թաղին մէջ, շրջապատուած հայ բնակչութենէ. շէնքը քարուկիր է փայտաշէն ասաստաղով, Տաճարն իր փոքրութեան ու պարզութեան մէջ կոկիկ է և սիրուն. յիշատակարան չունի, բայց տեղեկացայ որ մի և նոյն տեղին վրայ հայերն ունեցած են 1834 թուին փայտաշէն եկեղեցի մը յետոյ այրած. 1859-ին վերակառուցուեր է այն և Մարտիրոս վարդապետ Մուղաթաճեանի ձեռքով օծուեր. այս շէնքն ալ 1878-ի Ռուսիթուրք պատերազմին հրկիզուեր է. իսկ արգի եկեղեցին 1886 տարւոյն նոյն հիմերուն վրայ կառուցուելով օծումն կատարուեր է 1894-ին Գէորգ վարդապետ երէց ցեանէ։ — Այժմու հոգեոր պաշտօնեայն է Տ. Ներսէս քահանայ Ղոնջէկիւեան և Պուկեցի, ձեռնադրեալ 1905-ին գեր. Գէորգ արքեպիսկոպոս իւթուճեանէ ի Մանչէսթր։

Ազգա երկսեռ վարժարան՝ մէկ, Մամիկոնեան անունով, կդանուի եկեղեցւոյ դէմք քարուկիր կոկիկ շէնքով. Երկսեռ աշակերտաց թիւն է 40 նախակրթարանի մէջ, իսկ մանկապարտէզի բաժինը ընդամէնն 45 փոքրիկներ ունի նոյնապէս երկսեռ։ — Հայերէնի հետ պարտաւորիչ է Ռումին լեզուի ուսուցումն. հրահանգեցի մերազնեայ ուսուցիչն և ուսուցչուհին աւելի հոգ տանել մայրենի լեզուի, կրօնի և ազգային պատմութեան դասաւանդութեանց։ Կպաշտօնավարէ նաև Ռումանագրի ուսուցիչ մը։ —

Նախորդ Թաղական Խորհրդոյ կազմալուծմանը երկար առենէ ի վեր աննախանձելի վիճակի մը մատնուեր էին այստեղ ալ աղքային գործերը։ — Իմ նախադահութեան ներքեւ նոր ընտրութիւն կատարել տուի ժողովրդեան և եօթն աղքայիններ կոչուեցան ի պաշտօն թաղականութեան

և այսու ազգային պաշտօնական մարմին մը գոյութիւն առնլով Տոպրիչի մէջ խկոյն ձեռնարկեց գործը:

Պալչիկ

Մեծ ծովու վրայ նաւահանգիստ քաղաք մէ 5,000 բնակիչով և 4 ժամ հեռաւորութեամբ Տոպրիչէ: Հայերն հազիւ 18 տուն են, կզբաղին խանութպանութեամբ և յանձնակատարութեամբ: — Ոչ եկեղեցի ունին և ոչ վարժարան, ի վիճակի ալ չեն առայժմ ունենալու: — Զիրենք Տոպրիչի եկեղեցւոյն ծովիս արձանագրել տարով ամէն առթիւ հոգեոր պէտքերու մատակարարութեան պաշտօնը յանձնեցի Տոպրիչի քահանային: — Պալչիքի ամբողջ հայութիւնը հաւաքելով սրահի մը մէջ երկարօրէն խօսեցայ ինչ որ պարտք կդնէր իմ վրայ հովուական պաշտօնս:

Տեղեկագիրս աւարտելէ առաջ կփութամ յայտնել խունարհաբար թէ՝ ջանացած եմ վերոյիշեալ քաղաքաց ժողովուրդին հոգեոր միիմարութեան համար պարտքս կատարել, պատարագելով ու քանիցս հայերէն և թուրքերէն քարոզելով, որպէս զի ամրապինդ մնան Հայաստանեայց եկեղեցւոյ անայլայլ հաւատարմութեան, առ Մայր Աթոռդ հարազատութեան, ազգային զգացմանց և տոհմային նկարագրի յարատի պահպանման մէջ: — Նաև մասնաւորապէս իրը ազգային պարտք դրի մանաւանդ մայրերի վրայ ընտանեկան յարկի ներքև միշտ հայերէն լեզուի դործածութիւնը: —

Այցելու հովիւ մումանիոյ

Գնէլ եպիսկոպոս Գալէմինեարեան

8 մայիս 1914 ի Գոնսամանցա

(Ռումանիա)

